

891.99  
2-85

# ԵՐԿՈՒ ՈՍՈՒՆԵՐ

## ՄԱՐՄԻՆՆ ՈՒ ՀՈԳԻՆ

ԻՐԱՐՈՒ ԴԵՄ

— — — — —

Առաջին տպեալին նորոգ բարեփոխեալ  
յաւելուածով մը :


ԳՐԵՑ ՄՇՈՅ ԽԱՍԳԻԿՂՅԻ  
ԱԽԵՏԻՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՅՈՎՀԱՆՆԵՍԱՆ

— — — — —

Ի ՏՊԱՐԱՆԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ Ս. ԱԹՈՌՈՅ  
ՄՐՐՈՅ ՅԱԿՈՎՐԵԱՆՑ |

ՅԵՐՈՒՍԱՂԵՄ

— — —  
1911



19 NOV 2011

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

### ՀՐԱՄԱՆԱՒ

Ս. ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ

Տ. ԴԱՆԻԵԼ  
ՍՐԲԱՋԱՆ ԱՐՔ-ԵՊԻՍԿՈՊՈՍԻ

Մարմինը հոգւոյն հետ թէև մի անձ կը համարուի,  
բայց երբ որ երկուքին կամքն ու համոյքը զատ զատ  
՚ի նկատի առնուին, պիտի տեսնուին ներհակ ու հա-  
կառակ իրարու։ Հոգին որովհետեւ Աստուծոյ շունչն է՝  
միշտ բարի և առաքինի ձկտումներ կերեցնէ իւր բաղ-  
ձանքներուն մէջ։ (թէպէտ երբեմն մարմնոյն կիրքերէն  
յաղթահարուելով ակամայից՝ յոռի երևոյթներու ալ  
կը զիջանի, բայց զղջալով նորէն յետ կը դառնայ  
դէպի իւր սիրած բարին։) Խոկ մարմինը՝ որ յոռի և  
ապականացու նիւթէ առաջ եկած է, իր բաղձանքն  
ու ձգտումներն ալ յաճախ դէպի յոռի և անկարգ  
երքեր կը շեղին։ Եւ ասկէց է՝ որ անձնիշխան հո-  
գին կամքն ալ մարմնոյն կողմ կը դառնայ։  
Եւ որպէս զի բարեմիտ ընթերցողը լաւ ուշադը-  
թիւն գարձնէ՝ թէ ի՞նչ է մարդս, և կամ թէ ի՞նչ  
ոցաւ պիտի կարողանայ կռուիլ ու մրցիլ մարմնա-  
ն կրից դէմ և յաղթել անոնց։ Հոգին ու մարմինն  
արու դէմ դատախազ կը հանեք, այս դիտմամբ մեր  
ս փոքրիկ երկասիրութիւնը կ'անուանենք Երկու  
ոլիմնել։

Եւ որովհետեւ միշտ անիրաւութիւնը, ապստամբու-  
իւնը, անտեղի տրտունջներն ու պահանջները մարմ-  
նոյն կողմն են, մենք ալ վէճը նախ մարմինէն կը սկը-  
ինք, որոյ շարունակութիւնը կը հասնի հոն, ուրկէ  
մարմինը իւր զվերջին հրաժարականը կուտայ հոգւոյն։

12.06.2013

39234

Իսկ հոգին իւր յոյսը բոլորովին Քրիստոսի վրայ դնելով անոր կը դիմէ աղերսանքով, և անկէ կ'առնու քաջալերական յօյս ու յաղթութիւն։ Սոյն ասացուածքներուս իբրեւ վկայ և աղբիւր՝ Պօղոս Առաքեալին պատգամներէն քանիներն առնելով հոս կը դնենք։

Հուսկ յետոյ կ'աւելցնենք, նաեւ Յաւելուած մը եւս, ա'յն է՝ երկու Աղերս և երեք օրինակ՝ ապաշխարողաց համար։

## ԱՐՄԵՆԻԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

Մարմին ցանկայ հակառակ հոգւոյ և հոգի հակառակ՝ մարմնոյ, և զի սոքա միմեանց հակառակը են. մի զրո կամիցիքն՝ զայն առնիցէք . . . Զի յայտնի են գործք մարմնոյ, այսինքն են, շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, գիշութիւն։ Կուապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, հեռ, նախանձ, բարկութիւն, հակառակութիւնք, երկպառակութիւնք, հերձուածք։ Զարակնութիւնք, սպանութիւնք, արբեցութիւնք, անառակութիւնք, և որ ինչ սոցին նմանք են . . . . որք զայսպիսի ինչ գործեն, զարբայութիւնն Աստուծոյ ոչ ժառանգեն։ Իսկ պտուղ հոգւոյն այս է, սէր, խնդռութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատ, հանդարտութիւն, հեղութիւն, ժումկալութիւն, Ճնշումն . այսպիսեաց աստի օրէնքն չեն հակառակ։ Գաղափ. Ե. 17, 19, 20, 21, 22, 23։

Զի որք ըստ մարմնոյն են, զմարմնոյն խորհին. և որք ըստ հոգւոյն՝ զհոգւոյն։ Զի խորհուրդ մարմնոյ մահ է, եւ խորհուրդ հոգւոյն կեանք և խաղաղութիւն։ Քանզի խորհուրդ մարմնոյ թշնամութիւն է յԱստուած, զի օրինացն Աստուծոյ ոչ հնազանդի, նաեւ կարէ իսկ ոչ։ Զի որք մարմնովն են, Աստուծոյ հաճոյ լինիլ ոչ կարեն։ Հռով. լ. 6, 7, 8։



63875-67

Հաճեալ եմ ընդ օրէնսն Աստուծոյ ըստ ներքին  
մարդոյն։ Բայց տեսանեմ այլ օրէնս յանդամն  
իմ զինեալ հակառակ օրինաց մոտաց իմոց, և գեր-  
եալ զիս օրինօքն մեղաց. որբ են յանդամն իմ։  
Այլ մի տառապեալ եմ ես, ով ապրեցուսցէ զիս  
՚ի մարմայ աստի մահու։ Այլ շնորհքն Աստու-  
ծոյ ՚ի ձեռն Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ և  
Հոռկ. է. 23, 24, 25։

## ԵՐԿՈՒ ՈՍՈԽՆԵՐ

Մարմինն ու Հոգին իրարու դէմ։

Մարմինց տրտնջող։

Ընկեր, դու ինձ՝ չես համակամ,  
Հակառակ ես՝ տմէն անդամ։  
Քեզ եղած եմ՝ խոտեալ անդամ։  
Իբրեւ գերի հետըդ կուգամ։

Ընկեր, ինձի չես հաւանող,  
Վըրաս երբէք՝ հոգ չես տանող.  
Կամքըդ կամքիս՝ չէ նըմանող.  
Ծառայութիւնս՝ զրւը ես հանող  
Որո՞ւն բանամ՝ սըրտիս խաւեր,  
Որո՞ւն պատմեմ՝ իմին ցաւեր,  
Դուն եղած ինձ ինձ տընաւեր,  
Եւ միշտ կուտաս՝ գաղտնի դաւեր։

Հոգին կարեկից։

Ընկեր, ինչո՞ւ՝ ես յուսահատ,  
Կուլաս կողքաս՝ իբրեւ վըհատ.  
Խօսէ՛ ուղինը քուկին դանդատ,  
Որ ես տեսնեմ՝ Ճշմարիտ դատ։  
Ուտելդ խմելդ՝ անպակաս միշտ,  
Քուն ու հանգիստ՝ ունիս անվիշտ։  
Քեզ ընկեր չեմ՝ ագահ և ոիշտ,  
Այլ խընամնդ իրաւ ու Ճիշտ։  
Իմ խօսքերուս՝ եղիք լըսող.  
Քեզ օգտակար՝ դաս եմ՝ խօսող.  
Քու ուղղութեանդ եմ՝ ըսպասող.  
Զիս մի կարծեր՝ քեզ վընասող։

Մարմինը բաղդախնդիր :

Եթէ ձիշտ է՝ քուկին խօսած,  
Կամքըս մըլլար՝ բոնազքօսած,  
Եկուր պաշտենք՝ բահաղն աստուած,  
Որու անուն՝ բաղդ է կոչուած :  
Բաղդին եթէ՝ յանձնենք մեր անձ,  
Նա շուտ կուտայ՝ մեզ սոկւյ գանձ,  
Բաղդին երբ տանք՝ մեր կամքի սանձ,  
Նա շուտ կ'ընէ՝ զմեզ փառապանձ :  
Բաղդէն ինդրենք՝ մեր պիտոյ քներ,  
Նա շուտ կուտայ՝ ուղած գոյքեր,  
Միշտ առատ են՝ բաղդին ձերքեր,  
Որովք կ'ընենք՝ գոհ մեր կիրքեր :

Հոգին յանդիմանիչ :

Դուն յիմարի՝ տեղն ես անցած,  
Բոլորովին՝ ապուշ դարձած,  
Զի Արարի՝ Տէրն ես թողած,  
Եւ կոյր բաղդին գերի եղած :  
Թէ անասուն՝ թէ բանական  
Ստեղծող Տէր միշտ՝ կը ճանչընան,  
Երախտագէտ՝ ու փառաբան  
Իրենց Տիրոջն՝ են անխափան :  
Երախտամոռ՝, անըգդայուն,  
Անբաններէն՝ վաս և նըկուն,  
Բաղդին գերի՝ մի լինիր դուն,  
Պաշոէ զԱսուած՝ Տէրն ամենուն :

Մարմին ապօտամբ :

Բաղդ շատերուն՝ է հազուագիւտ,  
Պատուական՝ և ոսկի զուտ,  
Երբ կըսես բաղդն՝ է անօգուտ,  
Զայրոյթն ու ցաւ՝ կուտեն զիս շուտ :  
Գու խըրատներդ՝ ինձի համար  
Սուր խոցող են՝ վընասարար,  
Զիս կը խոցես՝ անգթաբար,  
Եւ կը թողուս՝ մշտաճարչար :  
Ինձ ըսկոփանք՝ ընտրած եմ բաղդ,  
Որուն կ'ըլլամ՝ ես բարեմաղթ,  
Բաղդին գըրած՝ հիմն է անխախտ,  
Որուն չէնքն է՝ միշտ անաղարտ :

Հոգին իրաւադատ :

Իրաւունքով՝ եմ քեզ իշխող,  
Զի քեզ առատ՝ ձիրք եմ բաշխող,  
Իսկ դու իմ գէմս՝ ապըստամբող,  
Եւ իմ խօսքիս՝ չես հնազանդող :  
Դու գործիք ես՝ ինձի համար,  
Ծառայելու՝ միայն յարմար,  
Եւ ոչ երբէք՝ իշխանաբար  
Գէմըս մրոցի՝, ով խելագար :  
Իմին խօսքեր՝ խըրատ են քեզ,  
Թէ դուն լինիս՝ խոնարհ և հեզ,  
Գու վէրբերուդ՝ բժիշկն եմ ես,  
Թէ որ գեղիս՝ յարգը գիտես :

Մարմինը գանգառող :

**Ա**նգումժ տիրոջ՝ եմ մատնըւած,  
Բոնութեան տակ՝ եմ ճընշուած,  
Իբրեւ գերի՝ եմ կաշկանդուած,  
Ազատութիւնս՝ ինձ չէ տըրուած։  
**Զ**եռք ոտք ունիմ՝, այլ կապի տակ,  
Բանտարկուած եմ՝ կամքիս ներհակ,  
Գընալ գործել չեմ յաջողակ,  
Կը տառապիմ՝ արգելափակ։  
**Տ**եսնող աչքերս՝ են մըթընցած,  
Լաց ու ողբէն՝ խիստ շըլացած,  
Բերնիս շըրթունքն՝ արդէն փակուած  
Լութեան են՝ դատապարտուած։

Հոգին խրատիզ :

**Ա**յս կեանքիս մէջ՝ ազատութիւն  
Հասուգապէս՝ այն է մարդուն,  
Մեղքէ փախըլ՝ մըսնել իր տուն,  
Գործել բարին՝, լինիլ արթուն։  
**Դ**ուն իմ կամքիս՝ լէր ենթակայ,  
Եւ Աստուծոյ՝ խոնարհ ծառայ,  
Մեղ երջանիկ՝ մի ապագայ  
Կեանք կը տքրուի՝, և վերջ քեկայ։  
**Զ**եռք տուր ինձի գործենք բարի,  
Որ Աստուծոյ՝ կամք կատարի,  
Թէ որ մընանք՝ քաջ և արի,  
Դիւրաւ կը բնանք՝ յազմել շարի։

Մարմինն աննազանդ :

**Ե**ս մեղք բընաւ՝ չեմ ձանաչող,  
Եւ անորմէ՝ ալ չեմ փախչող,  
Մեղքին դէմ դուն՝ ես հառաչող,  
Եւ վախնալով՝ մեղայ գոչող։  
**Ս**ուտ խօսքերովդ՝ վընասաբեր  
Համոզելով՝ զիս մի խաբեր,  
Քարի վըրայ՝ սերմ մի թափեր,  
Թէ ցանես ալ չեն բուսաբեր։  
**Ե**ս կուզեմ՝ միշտ ապրիլ աղատ,  
Բըռնութենէդ՝ որոշ ու զատ,  
Մի համարիր՝ զիս խեղճ աղքատ,  
Այլ զօրաւոր՝ ու պայազատ։

Հոգին յանդիմանից :

**Գ**իսեմ՝ ըզքեղ՝, ով աղտեղի,  
Զի մաքրութեան՝ ես անտեղի,  
Վարք ու բարքով՝ դառն ու լեղի,  
Կամքըդ դէպի՝ չար կը չեղի։  
**Փ**ու խօսածներդ՝ են շողոքորթ,  
Քու չար գործերն իբրև գետ յորդ.  
Իմ խըրատներս՝ անպէտ ու խորթ,  
Զի գեւերն են՝ քեզ առաջնորդ։  
**Դ**ու աղքատ ես՝ այլ յոյժ հըսդարտ,  
Ունայն պարծիլդ՝ է տարապարտ.  
Կողքամ՝ ըզքեղ՝, դիւաց թակարթ,  
Քեզմով կիյնամ՝ ես մեղաց կարթ։

Մարմինն արհամարհուտ .

**ԶԵ՞ որ դուն ինձ՝ եղած ես տէր ,**  
 Բայց դու չունիս՝ գորով ու սէր .  
**Վըրաս կիշխես՝ իբր անվեհեր ,**  
**Ա.ՅԼ երկոտ ե՞՝ քան չըղջիկներ :**  
**Դուն բընաւ. չես՝ քաջ և արթուն ,**  
 Հէրիք վախնաս՝ ըլլաս նըկուն .  
**Ո՛չ մեղք , և վարձք՝ , և յարութիւն ,**  
 Զի այս կեանքն է՝ միայն մարդուն :  
**Ինձի լըսէ՝ անխելք ընկեր ,**  
 Զուր տեղ սիրալդ՝ ցաւ մի տընկեր ։  
**Ա.ՅՍ աշխարհքէն՝ մեղ մի զըրկեր ,**  
**Մեղ համար ե՞ն՝ կեանքիս փառքեր :**

Հոգին խրատիչ :

**Գիտեմ ըղքեղ՝ , ամբարտաւան ,**  
 Զիս ծաղրող ես՝ , չես ինձ հաւան .  
**Դուն միշտ կըլլաս՝ չարադաւան ,**  
**Ա.ՐԱՍ բերող՝ իմին անուան :**  
**Մեղքին վրնասն՝ աղէկ միտ առ ,**  
 Մեր օգտին դէմ՝ մըլլար հակառ .  
**Մեղքով կըլլամ՝ ես ուժասպառ .**  
 Դուն ալ ուժէդ՝ կիշնաս իսպառ :  
**Մեղքին վրայ՝ մի ձըգեր սէր ,**  
 Մեղքով վրտանդ՝ մեղ մի բերեր .  
**Թէ որ մեղքով՝ խաղաս քու դեր ,**  
**Ա.ՌՈՒԴ հասակդ՝ շուտ կըլլայ ծեր :**

Մարմինը կամակոր :

**Երբ կը պընդես՝ թէ կայ չար դեւ ,**  
 Բարկութենէս՝ ես կը լլամ ինեւ .  
**Ո՛չ դեւ , ոչ մեղք՝ կան ակներեւ .**  
 Դուն զըւը կըսես՝ ձերմակին սեւ :  
**Թէ կը լլսես՝ իմ աղաշանք ,**  
**Մի տար ինձի՝ զուր տեղ տանջանք .**  
**Ես կը սիրեմ՝ իմին հեշտանք ,**  
**Ա.ՀԱ այս է՝ իմ ձիգն ու ջանք :**  
**Կուզե՞ս չըլլամ՝ ես երկպառակ ,**  
 Դէմքս մըլլար՝ դուն հակառակ .  
**Մի համբաւեր զիս անառակ .**  
**Եւ մի ըներ՝ խաղք խայտառակ :**

Հոգին խրատիչ :

**Փեղ ցուցընեմ՝ թէ սատանայ**  
 Միշտ մարդոց մէջ՝ վէճ կը բանայ .  
**Աշխարհքիս գործ՝ աւրող է նա .**  
 Իմ՝ դէմ՝ ըղքեղ՝ զէնք կունենայ :  
**Ես քեզ երբէք չեմ զըրպարտող .**  
**Ա.ՅԼ իրաւամբ՝ դատապարտող .**  
**Ա.մէն գաղտնիբըդ՝ նըկատուղ ,**  
 Բայց մեղմաբար՝ քեզ խըրատող :  
**Դու միշտ չար ես՝ կը սիրես մեղք .**  
 Զի բընութեամբ՝ ես ծոյլ և հեղդ .  
**Վարբով բարբովդ՝ ալ թոյլ ու մեղդ .**  
**Չըղուանք բերող՝ իբրեւ ջուր եղի :**

Մարմինն ինքնահաւան :

Քու խըրասներդ՝ ինձ չեն անլուր,  
Դու մի կըսկներ ունային ու զուր.  
Քու խօսքերդ են՝ դառն ու տխուր,  
Սիրոտ ծակող են՝ իբրեւ փուշ սուր:  
Քեզ կը խօսիմ՝ ուղեղ շիտակ,  
Կ'իմացընեմ՝ իմ նըպատակ,  
Զիս մի առներ՝ քու ոսից տակ,  
Ես չեմ լինիր՝ քեզ հըպատակ:  
Ուր տեղ որ կան՝ խոնարհ և հեղ,  
Համարուած են՝ իբր ապուշ եղ.  
Կուղեմ՝ հագնիլ՝ ծիրան բեհեղ,  
Վեհանձնաբար՝ հրամայել քեզ:

Հոգին սաստող :

Զափըդ գիտցիր, մարմին հըպարտ.  
Խօսիլդ զուր է՝ և տարապարտ.  
Ո՛վ գարշելի՝ մեղամակարդ,  
Որ գարձած ես՝ դիւաց թակարթ:  
Համբերութեան՝ համ չես առած,  
Զիս սանձարձակ՝ ձի ես զարձած.  
Խոնարհ և հեղ՝ ալ չես կեցած,  
Զիս Աստուծմէ՝ ես հեռացած:  
Գոռող դիւաց՝ դու հանգունակ.  
Տիրոջ չնորհաց՝ անընդունակ.  
Խոնարհ մարդոց՝ չես նըմանակ.  
Դիւաց կ'ըլլաս ծաղը ու ծանակ:

Մարմինը նեղտասեր :

Բան մը հարցնեմ՝ զանց մի ըներ,  
Կ'աղացէմ, ինձ մեղ մի գըներ.  
Ինչու համար՝ անասուներ  
Ցաճախ մերկ են՝, ու չեն խըպներ:  
Ես ալ կուղեմ՝ անասնոց պէս  
Զը պատկառիլ՝ ամօթանքէս.  
Ամօթն երբ որ՝ հանեմ մըտքէս,  
Զեմ զըրկըսիր՝ իմ՝ հաճոյքէս:  
Վանի որ ես՝ ալ մարմին եմ,  
Իրաւունքըս՝ կը պաշտպանեմ.  
Պէտք է ամօթ՝ մեկղի դընեմ,  
Որ համարձակ՝ ուղածս ընեմ:

Հոգին զգուշացնող :

Անասուններ՝ չեն ամօթիած,  
Եւ կը յայտնեն՝ իրենց գործած.  
Մեղք վարձք անոնց՝ չէ սահմանուած,  
Զի չեն ի կարգ՝ բանականաց:  
Մարդոց վըրսյ՝ ծածկոյթներ կան,  
Որովհետեւ՝ ամօթ կըզգան.  
Ամօթ մեղքէն՝ ամեն վայրկեան  
Մարդ կը պահէ՝ առանց անկման:  
Դուն ինձ մով ես՝ բանաւոր մարդ.  
Խօսուն ձերքով՝ յոյժ փառազարդ.  
Պահէ պատիւդ՝ միշտ անաղարտ.  
Մոլի կիրքիդ՝ կանց գիմամարտ:

Մարմինը ցանկասէք :

Իմին պատիւս՝ ախորժակս է,  
Որ իմ խորհուրդն՝ ինծի կ'ասէ .  
Կիբոս ալ արդէն՝ ինձ կըսպասէ .  
Գործել այն գործն՝ որ ուղածս է :  
Ինչպէս ահա՝ անասուններ  
Ունին իրենց՝ բընազդումներ .  
Միշտ կը գործեն՝ հեշտալիներ .  
Համարձակ են՝ և չեն խրպներ :  
Ամօթ մարդուս՝ աղէկ բան չէ .  
Կիբով լեցուած՝ սիրտ կը տանջէ .  
Ունայն իրիզն ալ՝ կը հառաջէ .  
Անարդ շան պէս՝ միշտ կը հաջէ :

Հոգին յանդիմանիք :

Որբան խօսիմ՝ ես քու դիմաց,  
Դուն յամառ ես՝ չես բանիմաց .  
Սիրտըդ կարծը է՝ նըման վիմաց,  
Խօսքս անախորժ՝ քուկին քըմաց :  
Առուացեր ես՝ պատիւն ու յարդ,  
Եւ իջած ես՝ անասնոց կարդ .  
Զի սիրած ես՝ մոլեկան վարք .  
Ո՛վ բըզջախոն՝ և խող անարդ :  
Երև՝ խօսիս՝ մարմին յիմար,  
Ախտաւոր սէր՝ չէ մեղ համար .  
Մէյ մը նայէ՝ երկնից կամար,  
Երկնային փառքն՝ է մեղ յարմար :

Մարմինը խորամանի :

Ճըշմարտութեան՝ դուն ես վրկայ ,  
Զի բըրնիդ մէջ՝ սուտ խօսք ըլ կայ :  
Տարակոյս մը՝ սըրտիս մէջ կայ ,  
Խընդրեմ, մեկնէ՝ ինձ զանիկայ :  
Լայն ձամբայովն՝ ինչըլ համար  
Շատ մարդ կերթան՝ ինքնայօժար .  
Մեզ ալ լսւ չէ՝ հեեւտաբար ,  
Որ շատերուն՝ ըլլանք յարմար :  
Խսկ նեղ ձանբան՝ դացող քիչ կան ,  
Որոնք շատ հեղ՝ կը տըրտընջան .  
Ամէն քայլին՝ մէկ ցաւ կ'ըզգան ,  
Եւ յուսահատ՝ ետ կը դառնան :

Հսկին խրատիք :

Դուն իսկ եղար՝ ինձ վրկայող ,  
Որ ես բընաւ՝ սուտ չեմ խօսող .  
Ուրեմն խօսիս՝ եղիր լըսող ,  
Եւ լսածին՝ մ'ըլլար ոսոխ :  
Լայն և արձակ ձանբուն վըրայ  
Կորլստական՝ որոգայթ կայ ,  
Հոն կը հըսկէ՝ միշտ սատանայ .  
Շատ մարդ իրեն՝ որս կ'ըստանայ :  
Եկնուր քալենք՝ նեղ ձանբայէն ,  
Ուրկէ գընաց՝ Յիսուս Որէն .  
Դուն մի վախտար՝ այն նեղ անցքէն ,  
Որ կը տանի ենելո մինչեւ յէն :



Մարմինը ներհակ :

Իրաւ դուն իմ՝ թըշնամին ես,  
Որ կամքիս դէմ՝ ջանքեր կ'ընես,  
Նեղ ձանքան ինձ՝ կը ցուցընես,  
Որ ասնջելով՝ զիս մեռցընես:  
Խօսքիդ մըտիկ՝ ես չեմ ըներ,  
Գուկին կամքին չեմ հաւաներ.  
Ես ընտրած եմ՝ լայն շաւիղներ,  
Որք չեն ինձ փուշ՝, այլ ծաղիկներ։  
Եկմւր մեղ լայն՝ ձանքայ բանանք,  
Եւ երջանիկ՝ կեանք լստանանք,  
Մինչեւ մեռնինք՝ ու հող մտնանք,  
Զի մեղ ըլ կայ՝ հանդերձեալ կեանք։

Հոգին քաջալերող :

Անմիտ մարմին՝, դուն մ'ըներ ցաւ,  
Իմ խօսքերը՝ հասկըցիր լսւ։  
Նեղ ձանքան է՝ երկնից գըրաւ,  
Երկնային կեանքն՝ է անզըրաւ։  
Լայն ձանսապարհ՝ մի թըմրադեղ  
Կուտայ, խաբուղթ՝ կուտեն շատ հեղ.  
Թըմրած չունի՝ արթուն րդեղ,  
Ինչպէս որ դմւ՝, մվ խելայեղ։  
Դուն մի խաբուիր՝ իբր անբզգայ,  
Մեռնելէդ վերջ՝ յարութիւն կայ.  
Երբ Տէր Յիսուս՝ դատաստան գայ,  
Չարագործաց՝ պատիժ կուտայ։

Մարմինն անհաւատ :

Քու ըսածներոդ՝ ամէնքն են սուտ,  
Ինձ կը թըսւին՝ իբրեւ փայտ փուտ,  
Ես երբ մըտնեմ՝ գերեզման մուժ,  
Հող ու մոխիր՝ կը դառնամ շուտ։  
Ինչպէս չի տար՝ պըտուղ փայտ չոր,  
Նոյնպէս մոխիր՝ ըլլար ոսկոր.  
Բընադէտներն՝ ալ կըսեն, որ  
“Հողէն չ'ելներ՝ կենդանի նոր ու։  
Դուն ալ երբոր՝ ինձմէ զատուիս,  
Շունչ մ'ես օդին՝ մէջ կը ցըրուիս։  
Թէ որ խօսքիս՝ լսւ համոզուիս,  
Բընաւ թըշուառ՝ չիս ըներ զիս։

Հոգին սաստիք :

Սուբբ Հոգւոյն դէմ՝ կըլլաս ներհակ,  
Ո՛վ անըզգամ՝ և սանձարձակ։  
Թէ որ լեզուիդ՝ ըլ դընես փակ,  
Հերձուածող ես՝ դու բացարձակ։  
Ցիշէ ձեռքովդ՝ ցանած սերմեր,  
Որ հողին մէջ են կորսըւեր.  
Ժամանակին՝ բոյս կուտան վեր,  
Կ'աձին, կըլլան՝ վերջ պըտղաբեր։  
Դուն ալ իբրեւ՝ մի սերման հատ  
Հող մըտնալով՝ կըլլաս անյայտ.  
Բայց վերջին օրն՝ ինձ հետ ՚ի՞յլայտ  
Կելնես, երբոր՝ մըտնենք ՚ի դատ։

Մարմինն յուսահատ :

Դուն ինձ ծանըթ՝ բեռ ես եղած,  
Քու փաստերով՝ զիս խիստ նեղած.  
Ուրախութիւնս՝ ոռուգի փոխած,  
Եւ զիս ոտքիդ՝ տակն ես կօխած:  
Ինչու կընես՝ զիս յուսահատ,  
Անմիսիթար՝ կը թողուս շատ.  
Խօսել կուտաս՝ դէմըդ գանգատ,  
Դուն որ կամքիս՝ չես համեմատ:  
Անգութ, դու զիս՝ շատ մի քըշեր  
Դէպի խաւարն՝ ու մութ գիշեր.  
Դատի խընդիր՝ ինձ մի յիշեր,  
Հանէ սըրտէս՝ այդ ոռու փուշեր:

Հոգին խրատից :

Այս աշխարհքն է՝ մեղ ողբ ու լաց,  
Ուր եղած ենք՝ արտահալած.  
Եթէ լինինք՝ խոնարհ և ցած,  
Երկինք կըլլանք՝ մենք վերացած:  
Կեր ու խըմէ՝ այլ չափի տակ  
Պահէ որկորդ՝, մ'ըլլար անյագ,  
Բերնիդ դուռը՝ միշտ պահէ փակ  
Խօսէ սակաւ՝, ճիշտ ու շիտակ:  
Բայց խըրատներս՝ քեզ չեն անուշ.  
Այլ ցաւ կազզեն՝ իբրեւ ըզփուշ.  
Բարութեան մէջ՝ կըլլաս ապուշ,  
Իսկ չարութեան՝ արթուն և զգոյշ:

Մարմինն որկրամու :

Կեր ու խումիս՝ կը դընես չափ,  
Շըրժունքներուս՝ կըղպանք ու կապ,  
Գու խօսքերդ միշտ՝ ջերմութեան տապ  
Կը ծըերեն ինձ շուտ և ըշտապ:  
Կեր ու խումիներն՝ առիւծ զօրեղ.  
Զիս կընեն, թէ՝ տաս ինձ շատ հեղ.  
Բայց թէ չափով՝ տաս իբրեւ դեղ,  
Ես կը դառնամ՝ անզօր տրգեղ:  
Եթէ դուն ես՝ արդարագատ,  
Ինձ հետ երբեք՝ մի վարուիր վատ.  
Ուտելս խըմելս՝ տրւը ինձ առատ,  
Չափ մի դըներ՝ իբրեւ ժըլստ:

Հոգին յանդիմանող :

Գիտեմ զքեզ՝ ևլ չար գաղան,  
Ապրասումիւն՝ ես՝ և խիստ դաժան.  
Կատաղութեամբ՝ ես շուն վազան,  
Շատկեր դայլէն՝ չես զանազան:  
Քեզի պէտք են՝ միշտ ծեծ ու սասատ,  
Որ զբաղւելս՝ իբրեւ գըրաստ.  
Ակամայից՝ լինիս ըզգաստ,  
Ցետոյ դառնաս՝ հեղ ու նըւաստ:  
Որովհետեւ՝ քու մոլի վարք  
Քեզ գասած է՝ անասնոց կարգ.  
Գէշ գործերովդ՝ ես խիստ անարգ,  
Եւ չես մըաներ՝ լաւ մարդոց շարք.

Մարմինն ըմբուտ :

**Ե**ս քեզ նըման՝ չեմ սիրեր լալ.  
**Ա**յլ գինփով՝ միշտ արբենալ.  
 Ուրախ զրւարթ՝ երդել խընդալ.  
 Զարնել, ջարդել, հայհոյանք տալ:  
**Յ**աճախ կուզեմ՝ վրադ իշխել,  
 Եւ ոռքիս տակ՝ ըղբեզ կոխել.  
 Հանդարտ մարդերն՝ ալ միշտ չեխել,  
 Կըռուասիրաց՝ քովն յաճախել:  
**Ա**սանկ իրնձայքն՝ է իմ փառփագ,  
 Որով կ'ընեմ՝ ծաղը ու կատակ.  
 Ես քեզ երբեք՝ չեմ հըպատակ,  
 Փանզի չես գար՝ իմ խօսքիս տակ :

Հոգին յանդիմանող :

**Ի**մին խօսքերս՝ կը ձըշտես դուն,  
 Որ կատղած ես՝ իրբեւ ըզտուն.  
 Գունեն կուտաս ինձ՝ վըկայութիւն  
 Գու գործերով՝ խիստ չարագոյն:  
**Ա**րքած տտենդ՝ յոյժ անստանկ.  
 Ամէն կերպով՝ խոտք խայտառակ.  
 Կապիկի նըման՝ միշտ այլանդակ  
 Խաղեր կ'ընես՝ աննըպատակ:  
**Ա**յս է ահա՝ քու քաջութիւն,  
 Հաղար անգամ՝ վայ քու գըլխուն.  
 Թիւր թուք ու մուր՝ քու երեսնուն,  
 Երբ խոր քընէք՝ կ'արթըննաս դուն:

Մարմինը վաւաշու :

**Մ**ի օրէնք կայ՝ աղատական,  
 Շատ գեղեցիկ՝ ու հեշտական.  
 Զուգաւորումն՝ անասնտկան,  
 Որ ինձ հաճոյ՝ եւ սիրական:  
**Ա**նասուններ՝ անժամանտկ  
 Կը զուգանան՝ միշտ համարձակ,  
 Մարգոց պէս չեն՝ արգելման տակ,  
 Այլ անխորսիր՝ ջոկ երամանկ:  
 Ինչո՞ւ մարդն ալ ըրլաց ասանկ,  
 Հեշտ ու հանգիստ՝ վարել իր կեանք.  
 Այլ միշտ այս է իր տառապանք  
 Ըլալ ժուժկալ կըրել զբրկանք :

Հոգին խրատիք :

**Ա**նարդ ցեղից՝ շատ ես հաւնած,  
 Զաղեր կերպիդ՝ գերի դարձած.  
 Ընտրածիդ մէջն ես սըխալած,  
 Զի անպատիւ՝ բարքն ես սիրած:  
**Ա**նասնական՝ խառնասկութիւն  
 Հարկ է միայն՝ անդաններնւն,  
 Անասնակեաց՝ մարգոց անուն  
 Տէրն է կոչած՝ պոռնիկ ու շուն:  
**Մ**արգիկ պատուով՝ կամուսնանան,  
 Եւ պատուական՝ ցեզ կունենան,  
 Թէ որ վարբով՝ մաքուր կենան,  
 Երանական՝ փառք կըստանան:

Մարմինը ցանկասեր :

Թըլմրած մարդիկ՝ շատ անմիտ են,  
Որ սիրելու՝ կերպ չը գիտեն.  
Սիրել սիրուիլ՝ զուր տեղ կ'ատեն,  
Որովհետեւ՝ ծոյլ ու վատ են:  
Ես առած եմ՝ սիրոյ ձաշակ,  
Սիրոյ համն ինձ՝ խիստ անուշակ.  
Անուշ հոտով՝ փունջ մանուշակ,  
Ես եմ զանի՝ քաշող մըշակ:  
Եկուր չըլլանք՝ անրզգայուն,  
Զոր պատուոյ տեղ՝ գրրած ես դուն.  
Հետեւելու՝ է շատերուն,  
Որք յարած են մարմարոյ սիրուն:

Հոգին իրաւաղատ :

Պարկեշտ մարդոց՝ չես հաւանած,  
Որոց կ'ըսես՝ թըլմրած մեռած.  
Բայց չը կարծես՝ քեզ արթնացած,  
Որ հեշտութեամբ ես յիմարած:  
Քիմարանցն՝ եկուր գընանք,  
Հոն հեշտազն՝ խենթեր տեսնանք.  
Նոցա վեճակ՝ լաւ հասկընանք,  
Եւ զըլուելով՝ վերադառնանք:  
Պարկեշտ մարդեր՝ ոչ են թըլմրած,  
Այլ սուրբ սիրով՝ են ըզմայլած,  
Շատերուն մէջ՝ քիչ են եղած,  
Քան մարդարիտ՝ ի մէջ խըճաց:

Մարմինը կուապաշտ :

Նախնի մարդերն՝ էին խելքով,  
Շատ աստուածներ՝ հընարելով.  
Խորհըրդաբար զայնս՝ պաշտելով,  
Եւ բարեբարդ՝ կեանք վարելով:  
Մի բագոս կար՝ գինի տըւնդ,  
Մի Արէս կար՝ կիրք գըրգըւնդ.  
Հերմէս մը կար՝ գող պաշտպաննդ,  
Ասոնք էին՝ կիրք յագեցնող,  
Ինձ ալ պէտք են՝ այդ աստուածներ,  
Որ գոհ ընեն՝ իմին կիրքեր,  
Որոնք կածին՝ սըրտիս խորքեր,  
Եւ կը շոյեն՝ իմ անդամներ.

Հոգին սաստիք :

Ո՛վ մալեսէր՝ մարմին թըլմրած,  
Ո՛ր Աստուածոյ՝ ես հակածառ,  
Ո՛վ լիրբ երես՝ և անպատկառ,  
Որ դարձած ես՝ խենթ ու խելառ:  
Թողուցեր ես՝ գու Տէր Աստուած,  
Եւ պիղծ կռոց՝ անձդ զոհած.  
Այսափ կոյր ես՝ դուն գըտնըւած,  
Որ չար դիւացն՝ ես յանձնըւած:  
Զայն պաշտէ՝ որ ստեղծող Տէր է,  
Որ մեղքերնիս՝ մեղ կը ներէ,  
Կիրքերդ սանձէ՝, զԱստուած, սիրէ,  
Որ մեղ համար՝ անձնադիր է:

Մարմինը կախարդ:

Գուշակութիւնն՝ է պատուական,  
ինձ շահաւոր՝ և սիրական.  
Նա զիս կրնէ՝ երանական,  
Շատ գոյքերով՝ հարլստական,  
Հրմայութիւնն՝ ինձ մեծ շահ է.  
Փորձանքներէ՝ զերծ կը պահէ.  
Նա գիտութեան՝ հստատ գահ է,  
Առանց անոր՝ գործս անձահ է:  
Ու որ ատէ՝ գուշակութիւն,  
կամ՝ գէշ կարծէ՝ զանի մարդուն.  
Նա ապուշ է՝, և չէ արթուն,  
Եւ վրնասող՝ իրեն շահուն:

Հոգին յանդիմանիչ:

Ապուշ դուն ես՝ դեւէն խարսւած,  
կախարդութեանն՝ յոյս ես դըրած.  
Սատանային՝ գործիք դարձած,  
Քու Տէր Աստուածդ՝ ալ մուացած:  
Կախարդութեան՝ արհեստ սովոր,  
Զար դեւերուն՝ է ճառայող.  
Շատ հոգիներ՝ մոլորցընող,  
Սատանային՝ գերի ընող:  
Կախարդութեան՝ մի լինիր իսոյդ,  
Առ Տէր Աստուած՝ լեր քաջայոյս.  
Խոլէ սըրտեդ՝ քարութեան բոյս,  
Բոլոր սըրտովդ՝ պաշտէ զօխուս:

Մարմինը ծոյլ:

Անշահ գործ է՝ աշխատութիւն,  
Որ կ'արգիլէ՝ հանգիստն ու քուն.  
Շատ աշխատանք՝ լաւ չէ մարդուն,  
Որ մարդ կ'ընէ՝ հիւանդ նըկուն:  
Ինծի լաւ չէ՝ շատ աշխատանք,  
Որ կը թըրւի՝ անօգուտ ջանք.  
Անդամներուս՝ խիստ մեծ տանջանք,  
Եւ սըրտիս է՝ խոր հառաջանք:  
Ինծի պէտք է՝ խաղալ խընդալ,  
Բընաւ երբէք՝ տըրտում չըլլալ.  
Անկէ փախչել՝ աւր որ կայ լալ,  
Միշտ հըրծուելով՝ զըւարձանալ:

Հոգին յանդիմանիչ:

Դու ՚ի բընէ՝ թոյլ ես ու վատ,  
Ծոյլ կենալով՝ միշտ անաշխատ.  
Այլոց վըրայ՝ նըրբանըկատ,  
Բայց չես լինիր՝ քեզ անձնադատ:  
Ժամանակիդ՝ միշտ կըտրիճ կաց,  
Աշխատանքովդ՝ ճարէ քու հաց.  
Ասանկ կ'ըլլաս՝ դուն բարեկեաց,  
Լաւ օրինակ՝ աւաքինեաց:  
Աշխատութիւն՝ խիստ մեծ շահ է,  
Սուրբ և առողջ՝ մեզ կը պահէ.  
Իսկ ծուլութիւն՝ միշտ անձահ է,  
Ամեն շարեաց ծրնողնա է:

Մարմինը գող :

**Թէ** որ դուն զիս՝ թողուս կամքիս,  
Կերպ կը գըտնեմ՝ աշխատանքիս,  
Թէ ձեռընտու՝ լինիս ջանքիս,  
Հաւնած կ'ըլլամ՝ դուն իմ՝ վարքիս:  
Գողութիւնն է՝ իմին ընտրած,  
Գործ բաջութեան՝ եմ համարած.  
Անով կըլլամ՝ միշտ ըզբաղած,  
Եւ շատ արդիւնք ձեռքբա բերած:  
Երբ ըսպանեմ՝ ու գողանամ,  
Իմին պէտքերս՝ շուտ կըստանամ.  
Ուղեւորաց՝ մահ կըսպառնամ,  
Շատ ապրանաց՝ տէր կը դառնամ:

Հոգին յանդիմանիչ :

**Աստուծոյ դէմն՝** ես յանդըգնած,  
Եւ մարդոց դէմն՝ ալ մոլեգնած.  
Չար գործերն ես՝ քեզ նախընտրած,  
Որովհետեւ՝ չարն ես սիրած:  
**Ծուլութեանդ մէջ՝** խիստ անարի,  
Գողութեանդ մէջ՝ բաշ և արի.  
Դրւ աման ես՝ ամէն չարի,  
Չես ունեցող՝ մասըն բարի:  
**Եթէ լինիս՝** սպանող ու գո՞լ,  
Սիրաքդ կ'ելլէ՝ միշտ թունդ ու գող.  
Քեզի կըսեմ՝ չար գործըդ թո՞լ,  
Որ չըլլաս վերջ՝ պատիժ կըրող:

Մարմինը յափշտակող եւ զինեմոլ :

**Տալուս մասին՝** միշտ եմ առատ,  
Եւ աղքասաց՝ յոյժ գըթառատ.  
Ագահներէն՝ որոշ և զատ,  
Կեանք կը վարեմ՝ զերթ պայազատ:  
Ագահներէն՝ կը խըլեմ՝ հաց,  
Եւ կը բաժնեմ՝ զայն աղքատաց.  
Երբոր լինիմ՝ շատ գինովցած,  
Աշխարհքն ինծի կըլլամ՝ կարծած:  
Ուր որ գըտնեմ՝ գինեպաններ,  
Զանոնք կ'ընեմ՝ բարեկամներ,  
Երբոր պարպեմ՝ լիք բաժակներ,  
Անոնց կուզզեմ՝ ջերմ մաղթանքներ:

Հոգին իրաւադատ :

**Արդար վաստակ՝** եթէ կայ քեզ,  
Աղքատաց զայն՝ պէտք է բաժնես.  
Թէ որ այս կերպ՝ նըւէր հանես,  
Բարեգործաց՝ իսկ նըման ես:  
Բայց թէ գողնաս՝ և այլոց տաս,  
Չըկայ քեզ վարձք՝, այլ պատուհամ,  
Չի աւազակ՝ ու գող կ'ըլլաս,  
Անոնց մեղքէն՝ մաս կունենաս:  
Ուր որ գըտնես՝ անառակներ,  
Զանոնք կ'ընես՝ խեղճ աղքատներ,  
Ուրեմն յիմար՝ ես գըտնըւեր,  
Որ բարեգործ՝ ես կարծըւեր:

Մարմինն ագան :

Աշխատանքէն՝ ամէն անդամ՝  
 Զեմ բաւական՝ թէ այլոց տամ,  
 Պէտք է ըստակ՝ շատ ունենամ,  
 Որ նեղ առենք խեղճ չը մընամ։  
**Աղքատներուն՝ առատօրէն,**  
 Քանի որ տամ՝, կուզեն նորէն,  
 Պարտաւոր չեմ՝ ես կուրօրէն  
 Տալ այնպիսեաց՝, որ չէ օրէն։  
**Որքան դըրամ՝ որ ձեռքըս գայ,**  
 Պիտի պահեմ՝ ես զանիկայ,  
 Զի այն է ինձ մեծ ապագայ,  
 Որով սրբիս՝ հըրճուանք կուզայ։

Հոգին խրատիք :

Երբոր մեռնիս ագահ մարմին,  
 Քու ժողվածներդ՝ որո՞ւ բաժին  
 Պիտի թողուս՝ երթաս անդին,  
 Զի դառնալդ. է՝ անհընարին։  
**Հոգածութիւնդ՝ է աւելորդ,**  
 Ագահութիւն՝ սիրտ կը բծող իրդ։  
 Տիրոջ շընորհքն՝ առատայորդ,  
 Որուն ամէնքս՝ ենք բաժանորդ։  
**Ողորմութիւնդ՝ երբոր կուտաս**  
 Աղքատներուն՝, ըըսայ զըղջաս,  
 Զի Աստուծոյ՝ արւած կ'ըլլաս  
 Եւ անորմէ՝ վարձք կըստանաս։

Մարմինք չարախնդաց :

Մարդոց վըրայ՝ երբ բիծ տեսնամ,  
 Կամ փոքրը մի՝ յանցանք գըտնամ,  
 Խիստ շափէ գուրքս՝ կուրախնամ,  
 Զի զայն հաճոյք՝ ինձ կ'ունենամ։  
**Այլոց վընասն՝ ինձ միշտ խընճիք,**  
 Եւ բամբասանքն ալ մեծ հաճոյք,  
 Մէկ հատ յանցանքն՝ աչքիս է զոյգ,  
 Սուտ ալ լինի, ինձ է ըստոյգ։  
**Այլոց վըրայ՝ եմ՝ նախանձող,**  
 Անոնց համար՝ խիստ չարացող.  
 Ունեցածնուն՝ եմ ցանկացող,  
 Հաճոյքիս գէմ՝ աչք չեմ գոցող։

Հոգին յանդիմանից :

Ով ժանտ մարմին՝ չարանախնանձ,  
 Որ կը խանձես՝ նախ դուն քու անձ.  
 Թէ չը փրսիսն՝ մոլեկան մաղձ,  
 Վերջ կը լինիս՝ դըժոխախնանձ։  
**Որքան ըլլաս՝ բամբասասէր,**  
 Այլոց մեզաց՝ կը լինիս տէր.  
 Թէ որ ըլլաս՝ դուն վատշըւեր,  
 Զար դիւաց ես՝ անձնանըւէր։  
**Քու հաճոյքներ՝ դիւաց մեծ կայթ,**  
 Իմ կորլսաեան՝ դմւ որոգայթ։  
 Ով գարշելի՝ և բարկաձայթ,  
 Որ դարձած ես՝ ինձ մեղքի խայթ։

Մարմինը հայնոյից :

Ես այլոց մեղքն՝ եմ նըկատող,  
Յանցաւորներն՝ արդէն ատոնդ.  
Նոցա մէջէն՝ եմ զիս զատող,  
Հայհոյելով՝ զանոնք դատող:  
Ես երբ խօսիմ՝ հայհոյանքներ,  
Կը զովանան՝ իմին թոքեր .  
Որովհետեւ՝ չեմ անտարբեր  
Իբր անըգգայ՝ լրուղ մարդեր :  
Ես չեմ ներեր՝ ապուշ մարդուն,  
Որ սիրած է՝ համբերութիւն .  
Ծեծ միշտ կընէ՝ զանի արթուն,  
Որ իրատուի՛, լինի գիտուն :

Հոգին յանդիմանող :

Դուն հըպարտ ես՝ և անձնապանծ,  
Անմեղադիր՝ մըներ քու անձ .  
Թէ ճանչընաս՝ քեղ սըխալած,  
Այլոց սըխալ՝ շուտ կընես զանց :  
Չուր տեղ դուն միշտ՝ կը բարկանաս,  
Եւ հայհոյանք՝ այլոց կուտաս,  
Զի դեւեր քեղ՝ կուտան այդ դաս,  
Որ մարդագայլ՝ դազան դառնաս :  
Համբերող մարդն՝ օրինակ մու,  
Որ անմեղ է՝ իբրեւ լզգառ,  
Այսց բնաւ՝ չէ հակածառ,  
Սուրբ գործերով՝ բարեաց պատճառ :

Մարմինն Աստուծոյ հակառակ :

Յաճախ քու խօսքն՝ է ասիկայ ,  
Որ միշտ կըսես՝ թէ Աստուծուած կայ .  
Ամենողօրմ՝ է յարակայ ,  
Ամենուն պէտք՝ միշտ կը հոգայ :  
Ուրեմն մարդեր՝ ինչո՞ւ համար  
Իրարու չեն՝ հարթ հաւասար .  
Մին զօրաւոր՝, մինն է տըկար .  
Մէկ մեծասուն՝, մէկն է Ղազար :  
Ասոնց համար՝ բընաւ գոհ չեմ .  
Աստուծոյ գէմ՝ կը տըրտընչեմ .  
Իրաւունքով՝ միշտ կը գոչեմ,  
Եւ վըստահ եմ՝, որ սըխալ չեմ :

Հոգին իրաւադատ :

Աստուծոյ գործ՝ գուն չես գիտցած ,  
Եւ անոր գէմն՝ ես մեղանչած .  
Շիտակ գործեր՝ ծուռ ես մեկնած ,  
Յանդըդնութեանդ՝ չափն անցուցան :  
Հարուստին պարտքն՝ է ողորմել  
Աշքատներուն՝, և միշտ օգնելո .  
Աշքատաց պարտքն՝ է համբերել,  
Բարերարներն՝ ալ միշտ օրհնել :  
Այսպէս զօրեղք՝ և արկարներ  
Աստուծմէ են՝ տընօրինուեր .  
Թէ կատարեն՝ իրենց պարտքեր ,  
Կը ժառանդեն՝ երկնից փառքեր :

Մարմինն Աստուծոյ դև ապօտամբ :

Ուշափ իմ հետ՝ վիճաբանես,  
Յիսուսին խօսք՝ կը պաշտապանես.  
Իմին խօսքեր՝ սուտ կը հանես,  
Եւ Յիսուսին՝ իրաւ կ'անես։  
Յիսուսին խօսքն՝ ինձի համար  
Արժէք ցւնի, երեսս մի տար.  
Որովհեսեւ՝ ծանր ու դրժուար  
Բեռ ու լուծ են, ինձ չեն յարմար։  
Յիսուսին խօսքն՝ անձուկ ու նեղ  
Ճանապարհ է, խիտ ֆրշազեղ.  
Երբ մըտածեմ՝ զանի, շատ հեղ  
Կը խանգարի՝ գըլսիս ըզեղ։

Հոգին խրատից։

Յիսուսին խօսք՝ քաջ մարդերուն  
Համար քաղցր է, և խիստ սիրուն։  
Ծայլեր կ'ըլաւն՝ վատ և նըկուն։  
Զի անպէտ են, ինչպէս որ դ'ւն։  
Յիսուսին սէր՝ չես ախորժած,  
Զի անմաքուր սէրն, ես ընտրած։  
Թեթեւ բեռ քեզ՝ ծանր է եկած,  
Զի մեղաց մէջն՝ ես կուրացած։  
Յիսուսին խօսքն՝ յոյժ բարելաւ,  
Երկինքն անով՝ է մեզ գըրաւ։  
Այս մեծ պայմանն՝ Յիսուս դըրաւ,  
Երբ մեզ երկնից՝ ժառանդ ըրաւ։

Մարմինը մեղսակը :

Միշտ մարմնական՝ սիրոյ բաժակ  
Ինձի կուտայ՝ քաղցր ախորժակ։  
Յիսուսին սէր՝ դառնաձաշակ,  
Իմին քրմաց՝ չէ անուշակ։  
Յիսուսին սէրն՝ ինձի համար  
Անախորժ է՝ և անյարմար.  
Իմ քիմքիս ալ նա համ'չի տար,  
Անոր անունն՝ ինձի մի տար։  
Յիսուսիդ սէրն՝ ինձի ցուցնւը,  
Օրինակով զայն՝ հասկըցնւը.  
Բայց ես ըսեմ՝, այն սիրոյ հուր  
Ինձ կը թըւի՝ սառուցուած ջուր։

Հոգին անդիմանից։

Մոլի՛ մարմին՝ ըզեղ գիտցիր,  
Մեղաց քընէն՝ մէկ մ'արթընցիր.  
Սրտով դէպի՝ Յիսուս դարձիր,  
Զայն լաւ խորհէ՝ ու ձանցցիր։  
Յիսուս ըզմեզ՝ այնքան սիրեց,  
Մինչեւ տաճար՝ իւր համարեց,  
Իր սուրբ մարմնով՝ մեղ կերակրեց։  
Եւ իւր մահով կեանք մեղ տըւեց։  
Մենք ալ զայն միշտ՝ պէտք է սիրենք,  
Նորա պատուէրն՝ ալ կատարենք.  
Մեր կամքն անոր՝ կամքին յարենք,  
Մեր անձն անոր՝ զո՞ն նըւիրենք։

Մարմինը հոգին հրաժարեալ :

Զիս Յիսուսին՝ ես չեմ զոհող,  
Անոր պատուերն՝ ալ չեմ պահող。  
Այդ Խընդիրներդ՝ կ'աղաչեմ, թող,  
Արդէն քեզմէ՝ եմ ձանձրացող։  
Հինգ լուծ եզանց՝ ինձ եմ ձարած,  
Սրբութեան աերմն՝ ցանած վարած,  
Հեշտութեան սերմն՝ արդէն բուսած,  
Պըտղոց արդեանցն՝ եմ ըսպասած։  
Մընաս բարեաւ, ով իմ ընկեր,  
Նըպատակէս՝ զիս մի՛ զըրկեր։  
Այսառ հետեւ՝ քեզ չեմ լրսեր,  
Հետըդ բընաւ՝ ալ չեմ խօսեր։

---

Հոգին Յիսուսին դիմող։

Մարմինն ինծի՝ հաճ հաւան չէ,  
Զար վարմունքով՝ զիս կը տանջէ.  
Խըրատներուս՝ խուլ ականջ է,  
Միշտ շար խօսեր կը բարբանջէ։  
Քեզ կը դիմեմ, ով Տէր Յիսուս,  
Շուտով օդնէ թըշուառ հոգուս։

Մարմինն ինծի՝ դէմ կը դընէ,  
Զիս իր կըրից՝ գերի կ'ընէ.  
Նա կատաղի գաղան մընէ,  
Մեղաց թոյնով կը մեռցընէ։  
Կենագործող դմւն ես, Յիսուս,  
Յարութիւն տուր մեռած հոգուս։

Լմբոստ մարմինս՝ է անխըսատ,  
Թէ պէտ իրեն խօսած եմ շատ.  
Բայց նա ինծի՝ չէ հարաղատ,  
Այլ դէմ դընող՝, որոշ ու զատ։  
Զօրութիւն տուր՝ լըքուած հոգուս  
Սանձել մարմինս, ով Տէր Յիսուս։

Կը փափագիմ՝ ըզքեզ սիրել,  
Մեծ եռանդով՝ քեզ ծառայել,  
Յօժարութեամբ՝ պատուերդ պահել,  
Բայց ժանտ մարմինս՝ կըլլայ արգել։  
Զօրավիր լեր՝ արկար հոգուս  
Միրել ըզքեզ՝, ով Տէր Յիսուս։

Մոլի կիրքով՝ եմ վարակուած,  
Ներքին ցաւօք՝ յոյժ նիհարցած.  
Չար դեւերուան՝ գործիք դարձած,  
Ամէն մեղքով՝ բեռնաւորուած։  
Զիս ազատիչ՝ դուն ես, Յիսուս,  
Բըժըշկող լեր՝ հիւանդ հոգուս։

Երեք կարգ են՝ իմ ոսսոխներ.  
Նախ՝ սատանայ՝ և իւր դեւեր,  
Երկրորդ՝ աշխարհաբն՝ և իւր փառքեր,  
Երրորդ՝ մարմինն՝ և իւր կիրքեր։  
Կործանող են՝ թրջուառ հոգուս,  
Վերականգնելով զիս, ով Յիսուս։

Մարմնոյս կիրքեր՝ միշտ գըրգըռունդ։  
Աշխարհ մարմնոյ՝ նիւթեր տըւուզ.  
Իսկ սատանան՝ թակարժ լարմ՛զ,  
Ասոնք կ'ըլլան՝ զիս որսացով։  
Ո'վ ապաւէն՝ Տէր իմ Յիսուս,  
Մի տար զիս որս՝ ոսոխներուս։

Մըրըկածուի՝ ալեաց նըման  
Չար խորհուրդներ՝ յիս կը ծըփան.  
Մարմնոյս նաւուն՝ մըրբիկ կուտան,  
Ընկըզմելու՝ մահ կըսպառնան։  
Իմ փրկիարաս՝ դուն ես, Յիսուս,  
Շաւտով օգնէ նեղեալ հոգուս։

Ուղեւոր եմ՝ մեղաց ծովով,  
Ալեկոծուած՝ դիւաց հովով.  
Ծանրաբեռնուած՝ շատ հոգերով,  
Կը կործանուիմ՝ ընկըզմելով։  
Ո'վ նաւապետ՝ բարի Յիսուս,  
Զեռքրդ հասցնուր՝ ընկըզմելուս։

Մեղաց ծովին ինձ՝ սարսափ կուտայ,  
Գարնան ամպի՝ պէս կ'որոտայ.  
Ինձ կործատեան՝ վիհ կը բանայ,  
Հոն ձրգելու՝ զիս կը ջանայ։  
Ո'վ Պետրոսի՝ փըրկող Յիսուս,  
Ողորմիր, ինձ՝ վըտանգելուս։

Տըղմասահուտ՝ ձանբայ ունիմ՝,  
Պիղծ խորհըրդով, յաճախ կ'իյնիմ։  
Մեղքի տիղմով՝ կը շաղախուիմ,  
Խըզիս ձայնով՝ միշտ կը չեխուիմ։  
Վերականգնող՝ դուն ես, Յիսուս,  
Սիրով գըթա՛ անկեալ հոգուս։

Ես ներքին մարդս՝ մեղքով կապուած,  
Մարմնոյս բանտի՝ մէջն եմ փակուած։  
Չար խորհըրդով եմ պաշարուած,  
Այցելութեանդ՝ միշտ կարօտած։  
Քեզ կը դիմեմ՝, ով Տէր Յիսուս,  
Դունցայցելէ՝ բանտեալ հոգուս։

Գիշեր ցորեկ՝ քեզ կ'աղաշեմ,  
Ան ու վախով՝ կը հառաչեմ.  
Արտասուելով սիրտ կը յուզեմ,  
Մարմնոյս բանտէն՝ ելնել կուզեմ։  
Հան զիս բանտէս՝ և Տէր Յիշուս,  
Վերջ տռւր կենաց՝ պանդըխտելուս։

---



Յիշուս հսկովն քաջալեր։

Գիտեմ, մարմնոյ՝ ըստամբակ է,  
Բարի կամքիդ՝ միշտ ներհակ է։  
Բայց անոր սանձ՝ կամքիդ տակ է,  
Սանձով մարմնոյդ՝ յաղթանակէ։  
Մի վըհատիր՝, յուսա ինծի,  
Ես կ'օգնեմ քեզ, և լիեզ հոգի։

Մարմնոյդ վըրայ՝ իշխող ըզքեզ  
Եւ կառավար՝ դրած եմ ես.  
Տըռփոտ մարմնոյ՝ ձայն թէ լըսես,  
Յաղթըլած ես՝, ուզես, չուզես։  
Ըզքուշացիր՝ մարմնէդ, հոգի,  
Որ ես պաշտպան լինիմ քեզ։

Մարմինդ արդէն՝ պիղծ անօթ է,  
Մեղսասէր և՝ անամօթ է.  
Կեղծաւոր և՝ շողօքորթ է,  
Իր սանձ ձեռքէդ՝ շուտ կը շորթէ։  
Սանձ մի ձբգէր՝ մարմնոյդ, հնգի,  
Որ վերջ չըլլաս՝ անոր գերի։

Թէ զիս սիրել՝ կը ցանկանաս,  
Պէտք է մարմինդ՝ նախ ուրանասաս.  
Ապա ինծմով՝ կը զօրանաս,  
Եւ ետեւէմ՝ դիւրին կուգաս։  
Ասմանկ յաղթող՝ կըլլաս, հնգի,  
Ես ալ պըսով՝ կուտամ քեզի։

Կերպին ցաւերդ՝ ես լսւ գիտեմ,  
Որովհետեւ՝ քու բըժիշկդ եմ.  
Երբ զըղման մէջ՝ ըշքել գըսնեմ,  
Անմիջապէս՝ կը բըժըշկեմ։  
Գու յօյսն ու կեանք՝ ես եմ, հնգի,  
Զըղմումով միշտ՝ եկնւր ինծի։

Աշխարհ, մարմին՝ և սատանայ  
Գեղ ոսոխ են, և միշտ ներկայ։  
Ասոնց յաղթել՝ կը դիւրանայ,  
Երբոր մարմինդ զըսպուած մընայ։  
Զըսպէ մարմինդ՝ իշխող հոգի,  
Զօրացընող՝ ես եմ քեզի։

Աշխարհ մեղաց՝ որոգայթ է,  
Զի դեւն անով՝ մարդ կը կարթէ.  
Ու որ շընորհ՝ ինձմէ մաղթէ,  
Սատանային՝ նաև կը յաղթէ։  
Միշտ աղօթքով՝ դիմէ ինձի,  
Որ օգնութեան՝ գամ քեզ, հնգի։

Այս կենցաղն է՝ ալեսաստ ծով,  
Զոր կը շարժէ՝ դիւային հով,  
Նաւդ մի՛ բառնար՝ մեղաց բեռով,  
Որ չընկըզմիս՝ ալիքներով.  
Ալեաց վըրայ՝ գոչէ ինձի,  
Գու նաւ փըրկողն՝ ես եմ, հնգի։

Սատանաներն՝ եմ նըւաճած,  
Եւ ոտքիս տակն՝ եմ կոխկըռտած.  
Գեղ ալ կոխել՝ եմ պատուիրած,  
Զը վախնալու՝ սիրու եմ որւած։  
Իմ ձըմլած օձ կոխէ, հնգի,  
Ե՛ս զօրութիւն՝ կուտամ քեզի։

Ինծի համար՝ կամքըդ թող տնւը,  
Բարոյական՝ խաչք վերցնւը.  
Իմ շաւիղով ինծի եկէւր,  
Որ չը ձըգուիս՝ դըժոխըին հուր։  
Խաչով պէտք է՝ դիմւս ինծի,  
Որ փըրկըւիս՝ ինձմով, հնգի։

Ով որ ինծի՝ չը հաւատայ ,  
Նա միշտ իւր կամք՝ մարմնոյն կուտայ .  
Այնպիսին է՝ մատնիչ Յուդայ ,  
Զիս կը թողու՝ դըմոխը կ'երթայ :  
Քու յոյսն ու կեանք՝ ես եմ, հոգի ,  
Մերտ հաւատքով դիմէ ինծի :

Խաչով եմ քեզ՝ համար եկած ,  
Խաչով խոնարհ՝ լուծն եմ առած .  
Խաչին վըրայ՝ եմ քեզ զոհուած ,  
Խաչի մահով՝ քեզ կեանք տրւած :  
Ով իմ արեամբ՝ գընեալ հոգի ,  
Դուն ալ սիրտը՝ զոհէ ինծի :

Խաչով քեզի՝ ձամքայ բացի  
Դէպի երկինք՝ ուր ես դացի .  
Երկինք քեզ տեղ՝ պատրաստեցի ,  
Քեզ իմ փառաց՝ մասնակցեցի :  
Պատրաստ կեցիր՝ միշտ , ով հոգի ,  
Որ երբ կոչեմ՝, շուտ գաս ինծի :

Իմ պատուէրներն՝ եթէ պահես ,  
Նըշան է որ՝ զիս կը սիրես .  
Օր մը քեզի՝ կ'այցելեմ ես ,  
Մարմնոյդ բանտէն՝ կը տանիմ քեզ .  
Քեզ պըսակողն ես եմ, հոգի ,  
Երբ արժանի՝ լինիս ինծի :

Վ. Ե. Ր. Զ.

Յ Ա. Ի Ե Լ Ո Ւ Ա. Ծ

Աղերս առ. Տէր Յիսուս :

Ղակըզնական՝ մեղքովն եմ ես՝  
Ենթակայ մահուն ,  
Ներգործական՝ մեղքըս շատ է ,  
և ինձ միշտ անհուն :  
Ես խաբուելով՝ դեւէն իբրեւ՝  
մեղանչական մարդ ,  
Զար գործերովն՝ ես շինեցի՝  
ինձ մեղքի թակարդ :  
Ամենողորմ՝ և բազմագութ՝,  
ով Տէր իմ Յիսուս ,  
Դուն քու անհուն՝ սիրովն եղի՞ր՝  
Փըրկանք իմ հոգուս :  
Վըտանդալից՝ փորձանքներէն՝  
Փըրկէ իմ հոգին ,  
Որ եղած է՝ մըկրտութեամբ՝  
քու սուրբ արեան գին :  
Մի թողուր զիս՝ հըրապուրութէ՝  
իմին չար կամքիս ,  
Օգնէ ինձ , որ՝ ըըլլամ գերի՝  
իմ գէշ հաճոյքիս :  
Բաւ չեն ինծի՝ միայն իմին՝  
Գործեր զիս փըրկել ,  
Թէ որ քու սուրբ՝ ընորհք զիս չէ՝  
յաճախ ընդգրուկել :

ՈՎ իմ Փըրկիչ՝ կուզեմ ըլլալ՝  
քեզ միշտ սիրոյ զոհ։  
Ո՛հ, ինձ համար՝ միշտ կը պակսի՝  
լինիլ ողջախոհ։  
Լոյս տուր մըտքիս՝ որ ճանաչեմ՝  
մեղքին հետեւանք,  
Որ զգուշանամ՝ անկէ, չիյնամ՝  
դըժոխքի տանջանք։  
Մի ձըգեր զես՝ որ ըլլամ լիրե՝,  
գոռող ու հըպարտ,  
Եւ քու շնորհքէդ՝ չը զարկըւիմ՝  
ըլլամ՝ դատապարտ։  
Շընորհք ըրէ՝ ինձ որ լինիմ՝  
պարկեշտ ու խոնարհ,  
Տնւր ինձ սուրբ սիրտ՝ և մաքուր խիզք՝  
ըլլալ քեզ տաճար։  
Սուրբ երկիւզով՝ սանձէ կիրքերս՝,  
չիյնամ՝ մեղաց մէջ,  
Որ չըլլայ թէ՝ բաժին լինի՝  
ինծի հուրն անշէջ։  
Իմ յամառ կամք՝ համակերպէ՝  
միշտ քու սուրբ կամքին,  
Որ կարենամ՝ ուղիղ շաւզով՝  
համնիլ քու փառքին։  
Օրհնաբանող՝ լինիմ քու սուրբ՝  
Տէրութեանդ յաւէտ,  
Ցարազըւարձ՝ երկըպագող՝  
անուանդ փըրկաւէտ։



Աղերս առ սուրբ Աստուածածին։

Գու Մայր շնորհալիք  
Եւ Աստուածածիք։  
Զիս ալ որդեգիք  
Քու որդւոց կարգ գիք։

Գու Մայր կօյս անբիծ,  
Լուծիչդ անիծից.  
Մայր Եղիք և ինձ,  
Մաքրէ հոգուս բիծ։

Իմ թըրջուառ հոգին  
Փըրկչիս արեան գին.  
Կարօտ քու գըրկին,  
Եւ սուրբ խընամբին։

Փըրկութիւն հոգւոյս  
Խընդրեմ ի քէն, կ'յս.  
Տնւր ինձ մըտքի լոյս,  
Դիմել առ Յիսուս։

Մայր սիրոյ ազքիւր,  
Սիրոյդ մի կաթ ջուր  
Սիրոլս կաթեցնւր,  
Որ լինիմ մաքուր :

Դու ես Մայր կենաց,  
Սուրբ գիրկու ինձի բաց,  
Քու գըգուանքու ինձ ած,  
Ո՛վ քաղցր և գթած :

Դու Մայր շնորհափայլ  
Եւ Աստուածընկալ.  
Հոգիս սիրահալ  
Սուրբ գըրկու հաւալ կալ :

Դու ով Մայր և կոյս,  
Ապաւէն հիգօյս.  
Լեռ ինձ քաջայօյս,  
Յաղթել թըշնամւօյս :

Դու Մայր շնորհազեղ,  
Սուրբ սէրգ հոգւօյս գեղ  
Լինի ամէն հեղ,  
Պահել զիս անմեղ :

Դուն ես Մայր անախտ,  
Կուսութիւնդ անխախտ.  
Աըրբէ՛ հոգւօյս աղտ,  
Ո՛վ կոյս բազմերախտ :

Դու Յիսուսին Մայր,  
Սուրբ Հոգւօյն սաճար.  
Տնւր մըտքիս հաճար,  
Գըտնել հոգւօյս ձար :

Դու Մայր բարեգութ,  
Իմ հոգւօյս օգուտ  
Ինձ իմացւր շուտ,  
Որ ընեմ ընդ փոյթ :

Թըշնամին սատան  
Կործանիչ մարդկան.  
Զիս ալ կործանել  
Կուղէ իր նըման :

Դու Մայր գըթացնղ,  
Շնորհաց դուռ բացնղ.  
Օգնէ՛ արկարիս,  
Որ լինիմ յսովթող :

Թըշնամիս դաժան,  
Աստուծմէ բաժան.  
Զիս կուղէ որսալ  
Իբրեւ վարուժան :

Դու Մայր զըւարթուն,  
Պահէ՛ զիս արթուն.  
Որ երբէք չըլամ  
Որս իմ թըշնամուն :

Թըշնամիս հըպա՛րտ,  
Կըռուռող անհանդա՛րտ .  
Զիս Տիրողս առջեւ  
Կ'ընէ մեղապարտ :

Դու ո՛վ Մայր յաղթող,  
Լէր ինձ պաշտպանող .  
Որ քեզմով ընեմ  
Ոսոխս ոտնակոխ :

Թըշնամիս նախանձ ,  
Ամէն չաեաց գանձ  
Նախանձով կուղէ  
Կորցնել իմ անձ :

Դուն ո՛վ Մայր կենաց,  
Հոգւոյս աչքը բաց .  
Որ չըլսմ' նըկուն  
Մարմնոյ և մեղաց :

Թըշնամիս միշտ չոր ,  
Ինձ հանդիսատ չի տար .  
Զիս կուղէ ընել  
Իր նըման վատթար :

Դու ո՛վ Մայր բարի ,  
Հալածիչ չարի :  
Իմ թըշնամւոյն դէմ  
Ըրէ զիս արի :

ՃՇՄԱՐԻՏ ՃՂՋՄԱՆ ԵՒ ԱՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ  
ՕՐԻՆԱԿՆԵՐԻ

Անառակ որդին իւր օտարութեան մէջ :

Ո՛հ , ես ինչ էի , և ինչ եղայ . Ես ուր էի ,  
և ուր կը գտնուիմ : Ես երբեմն երջանիկ էի ,  
բայց հիմա ինչո՞ւ համար այսչափ թշուառացած  
եմ : Ես երբեմն պատուական հանդերձներով կը  
զարդարուէի . իսկ հիմա ինչո՞ւ գտնուած եմ այս  
պատուատուն : և աղտէ զի հագուստին մէջ . Ես  
երբեմն բազմատեսակ և անուշահամ' կերակուր-  
ներով ու ըմպելիքներով զարդարուած մեղանէ  
մը կը կերակրուէի և կը խմէի առատ առատ ,  
սակայն հիմա ինչո՞ւ կարօտ մնացած եմ կոտր մը  
չոր հացի , և ան ալ ձեռքս չ'անցնիր . և ասանկ  
սովորանջ կը տառապիմ այս պանդուխան երկրիս  
մէջ : Ես երբեմն ծառաներով ու սպասաւորնե-  
րով շրջապատուած էի , աղատաբար և իշխանա-  
բար կը պարտէի ամէն զբօսավայր տեղեր . բայց  
այժմ ինչո՞ւ կաշկանդուած եմ այս գերութեան  
մէջ . և հարկադրուած եմ անմաքուր և անարգ  
խոզերն արածելու : Ես երբեմն հրամայող էի  
հարիւրուոր ծառաներու , և փափուկ մետաքսե-  
զէններու մէջ կը պառկէի և կ'ելլէի , իսկ հիմա  
ինչո՞ւ ուրիշներէն կը հրամայուիմ այս յետին  
ստրկութեան մէջ , և իմ մահիճն ու անկողին  
այս չոր գետինն է եղեր : Ո՛հ , անարդ խազերուն

ծառայ եղած եմ, խոզերն ինձմէ աւելի երջանիկ են եղեր. խոզերն ունին իրենց սւտելու եղջիւրներն, և չեն մնար քաղցած. իսկ ես խոզերու կերածէն ալ զուրկ մնացեր եմ. կը բաղչամ խոզերու առաջ ձգուած եղջիւրի փշանքներով փորս կշատցնել, և ան ալ ինձ չը արուիր. Հազար եզնւկ իմ թշուառութեանս, բիւր վայ իմ խենթութեանս :

Ես ազնիւ ու հարուստ հայր ունէի, և իմ կամքովս բաժնուեցայ իմ գորովագութ հօրմէն. որ յաճախ պիտանի և օգտակար իրասներ ինծի կը խօսէր, իր բաղցր դէմքն ինծի երջանկութիւն մըն էր. իր ինձ վրայ ունեցած հայրական գութն ու ինսամք անհամեմատելի էր. բայց ես իմ յոսի կիրքերուս ու հաճոյքիս ծառայելուս համար ուզեցի բաժնուիլ իմ սիրելի հօրմէս, աղասութիւն համարեցի ինձ այս օտար ու պանդուխտ վայրը քան իմ սիրուն հայրենիքս. ծանր ու դժուար համարեցի ինձ իմ սիրելի հօր հրամանին հնազանդիլս, ասոր համար ինկած եմ այս գերութեան մէջ. Աւելի սրիկայ սոււտ բարեկամներուս հետ ընկերակցիլը նախընտրեցի՝ քան թէ իմ գթառատ հօր հետ կենակցիլս ։ Ուր են իմ ընտրած բարեկամները, որ իմ հօրմէն առած բոլոր ժառանգութիւնս սպառեցին, և զիս բարձի թողի ընելով հեռացան ինձմէ, առանց մի անգամ զիս միջմարելու և իմ թշուառութեանս կարեցելու : Վայ իմ յիմարութեանս. որ խաբուելով այն կեղծաւոր ընկերներէս՝ կորուսի իմ հայրենի ժառանգութիւնս, կարուսի իմ աղ-

նուութեան յարգն ու պատիւը. կորուսի իմ երջանկութիւնս, կորուսի իմ հայրս, որ իմ երջանկութեան անսպառելի աղբիւրն էր ։ Ույժմ մւր դիմեմ, որու ասպասանիմ, և ուր երթամ ։ Ո՛հ, քաղցրիկ հայր իմ, քանի ապերախտ և յանցաւոր եմ բու գթութեան դէմ, բու սիրոյ դէմ և բու մեծափառութեան դէմ :

Ես դարձեալ իմ հօրս ոտքը պիտի դիմեմ, անոր առաջ իյնալով մեզայ պիտի գոչեմ, անոր հովանաւորութեանը պիտի ասպասանիմ, ոչ իբրեւ որդի, այլ իբր օսարական մը համարուիլ և ընդունուիլ նորա վարձկաններուն մէջ ։ Ոյո՛, ինծի համար մեծ բարիք մը պիտի լինի իմ հօր տան մէջ վարձկանի մը պէս բնդունուիլս. թէպէտ ես այլ եւս դագրած եմ իմ հօր որդիութեան իրաւասութենէն. բայց նորէն պիտի երթամ, երթամ առանց յապաղելու եւ առանց ժամանակ կորսնցնելու :

Անառակի դարձն ու, բնդունոիլք :

Ո՛հ, անուշիկ հայրենիքս, սիրելի հայրենիքս, ահա քու սահմանիդ մէջն եմ. ահա իմ հօր այգին, ո՛հ, սիրելի հայր իմ, ես այս ցնցոսի և աղտեղի հագուստովն ինչպէս ներկայանամ իմ մեծափառ հօրս, և ինչ երեսով աղտչեմ. որ իմ խնդիրս լաէ ու կատարէ, ո՛հ, գորովագնւթ հայր, ես մտադիր եմ աղաչել քեզ, որ գթաս ինձ վրայ, և ընդունիս զիս իրեւ վարձկան մը, սակայն վարձկաններդ քանի փառաւոր են եւ

ինձմէ լաւ։ Ա՛խ, երանի այն օրերուն, որ ես այս տեղ իմ՝ հօրս որդիութեան պատիւն ու իրաւունքը կը վայելէի, երանի այն օրերուն, որ ես իմ՝ հօր սիրոյ գոտուանքներն ու համբոյրները կը վայելէի, իսկ այժմ՝ վայ ինձ, որ կորսնցուցած եմ՝ որդիական իրաւունքս։ օտարացած եմ իմ՝ հօր գրկէն, գոնէ միանգամ հօրս երեսը տեսնէի, բայց այս այլանդակ դիրբովս ի՞նչպէս համարձակիմ՝ հօրս ներկայանալ, և չը կերպով աղաչեմ, որ իմ՝ հայրս առանց բարկանալու թոյլ տայ ինձ, մինչեւ ես իմ՝ նպատակոյ յայտնեմ՝ իրեն։ թող տայ որ իր սոտքին փարելով ներողութիւն խընդրեմ՝ իմ՝ ապերախտութեան համար։

— Ո՛հ, որդեակ իմ, սիրելի որդեակ իմ, ես հետուէն զքեղ տեսայ և ճանաչեցի, քու վրայ գթացի, և չսպասեցի որ դուն ինձի գաս, ես ահա եկայ քեզ, և առանց քու իմանալուդ քովդ կեցայ և լսեցի քու մենախօսութիւնդ։ Այլեւս մի՛ կրկներ այդ սրտաձմիկ խօսքերդ։ ես արդէն ներած եմ քեզ, դուն դարձեալ իմ՝ որդիս ես, իմ՝ ժառանգս ես։ Ուրեմն համարձակիր, եկուր գրկիս մէջ, որ համբուրեմ զքեղ……—

— Ա՛խ, Նայր իմ։ ամենասիրելի՛ հայր իմ։ « Անդայ յերկինս եւ, առաջի քո ։ ես այսափ ապերախտ գտնուելով քու դէմդ, դուն տակաւին պահած ես քու հայրական գութն ու գորովն առ իս, որ իմ՝ կամբով քենէ բաժնուելով կորուսի իմ՝ որդիական իրաւունքս։ իսկ դու տակաւին զիս գրկելով ու համբուրելով քեզ որդի և ժառանգ կընդունիս։ Թող ուրեմն որ սոտքերդ

համբուրեմ՝ սոտքերուդ պլսուիմ, գորովագութ հայր, անյիշաչար և երկայնամիտ հայր, սիրելի և պաշտելի՛ հայր։ Այսուհետեւ ինձ յատուկ և որոշ կամք չի պիտի լինի քու կամբիր դէմ, այլ քու կամբը պիտի ըլլայ ինձի կամք, ես ամենայօժար սիրով պիտի ծառայեմ քեզ, իմ բոլոր սրտովս անձնուելու եմ քու հրամաններուն ու պատուէրներուն հնազանդելու և հպատակելու։

---

Հ Յ Ա Տ Ա Հ

վերջ տիրութիւն կը դառնար , խղճի խայթ կ'ըլլար , եւ սիրտս ու հոգիս կը տանջէր չարաշար ։ Մեղաց պարագաներէն ծաղիկի մը փունջ կապած՝ շարունակ զայն կը հոտուըտայի , և այն ախորժելի հոտը հոգիս ու մարմինս միանգամայն կը նիհարցնէր և ուժաղուրկ կ'ընէր : Այս մեղսագործութիւնն յաճախելով՝ իմ քաղաքիս ու նահանգիս բնակիչներուն ես հանրածանօթ անառակուհի մը ձանցուած եմ , պատուազուրկ պոռնիկ մը հռչակուած եմ իմ հայրենեաց մէջ . և մեղաւոր ելած է իմ անունս ազգայիններուս մէջ , օրինականներուն ու փարիսեցիններուն բոլորովին ատելի ու զգուելի եղած եմ :

Բայց դուն երբ իմ աչքերուս երեւցար , սուրբ սիրոյ բոց մը ցոլաց սրտիս մէջ . սիրտս վառեց՝ առանց այրելու , զգայարանքներս հրծուեցուց՝ առանց տրտմեցնելու , հոգիս քաղըրացուց՝ առանց դառնացնելու , խիղճս խաղաղացուց՝ առանց խոռվեցնելու . սրտիս վէրքերն ու ցաւերն առողջացուց՝ առանց ծանրութիւն մը տարու : Եւ ահա քու այս սուրբ սիրով զմայլած՝ եկայ ոտքերուդ փարեցայ , և զքեզ ձանցայ արժանի ամէն սիրոյ և անձնուիրութեան , զքեզ սիրեցի բոլոր սրտովս ու բոլոր զօրութիւնովս . զքեզ հաւատացի ձշմարիտ Մեսիա . սրտագէտ Աստուած , Տէր և Արարիչ ամէն արարածոց . զքեզ դաւանեցի մեղսաքաւիչ Տէր . Ասոնց համար իմ բոլոր մեղքերս առ ուստ քս խոստովանեցայ : Ահա բոլորովին հրաժարած եմ իմ գործած մեղքերէս , և այսուհետեւ ես քուկդ եմ բոլոր սրտովս ,

## ՊՈՌՆԻԿ ԿԻՆՆ ԱՌ ՈՏՍ ՅԻՍՈՒՍԻ

Ով իմ ձշմարիտ խաղաղութիւն եւ երջանկութիւն Յիսուս , ես քանի որ զեռ չէի առածքու հոգեապարար սիրոյ ձաշակը , իմ սիրտս բոլորովին առածք էի այն առարկաներուն , որոնք թէպէտ սիրոյ քաղցր ձաշակ կուտային ինծի , բայց այն քաղցրութիւնը՝ վերջ կը փոխարկուէր սրտիս և հոգւայս մահացուցիչ թոյն մը , և զզուելի դառնութիւն մը : Ես սիրոյ իսենթ մը եղած էի մանկութենէս՝ ի վեր . մէկ առարկայն թողլովմ մեկալին կը յարէի , խաղաղութիւն կը փընտաէի , բայց խաղաղութիւն չ'կար ինծի համար : Ես վերալից ու շարաւալից հիւանդ մ'էի , և իմ սիրոյ առարկաներով կը կարծէի գտնել իմ վէրքերուս առողջացնող դեղն ու սպեղանին , բայց իմ ընդունած սիրոյ դեղն իմ վէրքերուս ցաւը կը սաստկացնէր և կը բաղմապատկէր : Ես ճրագիլոյս սիրով թիթեռնիկ մը դարձած էի իմ մանկութենէս՝ ի վեր , և շարունակ այս սիրոյ լոյսէն դէպի միւսը կը թռչուտէի . խաբուսիկ սիրոյ պլազլացող լոյսերուն փարելով ես զիս հոգեւոր վնասով կ'այրէի : Ուր որ զգայարանքիս հեշտանք ու հաճոյք պատճառող ակնապարար զբուարաններ տեսնէի , հոն էր իմ սրտի բերկրանքն ու զբաղումը , որ սկիզբէն ուրախութիւն էր ինձ , եւ

կամքովս և ամբողջ անձովս։ Այսուհետեւ դուն  
ես իմ սիրելի ու պաշտելի Աստուածս, իմ աղա-  
տարար Փրկիչս, իմ առողջարար բժիշկս, իմ  
կեանքն ու խաղաղութիւնը, իմ երջանկութիւնն  
ու երանութիւնը։ Ես զբեղ սիրեցի և պիտի  
սիրեմ յաւիտեան առանց երկմտելու, առանց  
կասելու և առանց ձանձրանալու։

— «Թողեալ լիցին՝ քեզ մեղք քու . . . Հա-  
ւառոք քո կեցուցին զքեզ, երթ ՚ի խաղաղու-  
թիւն»։

ՊՕՂՈՍ ԱՌԱՐԵՑԱԼԻՆ ԴԱՐՁՆ ՈՒ ՀԱՍՏԱՏ  
ԱՌԱՋԱԴՐՈՒԹԻՒՆՆ ԱՌ ԳՐԻՍՈՍ

— «Սաւուղ, Սաւուղ, զի՞ հալածես զիս ու  
Սաւուղ, դուն մինչեւ հիմա զիս հալածող եղար  
անդիտութեամբ, ես ալ քու ըրած թշնամնքիդ  
համբերեցի ամենայն երկայնմտութեամբ։ Հիմա  
քեզ կը ծանուցանեմ քաղցրութեամբ։ յամա-  
ռութեանդ վերջ տուր . իմ արդար ցասունն ու  
պատուհասը մի հրաւիրեր քու վրադ . բաւական  
է այլ եւս քու ինձի դէմ հակառակ վարուիլը,  
որ սուր իմանի դէմ արացի զարնել է . որով  
դուն քեզ չարաչար կը վնասես . Դադրեցնւը քու  
տուած թշնամնքն ու հալածանքն իմ հաւատա-  
ցեալներէն, իմ անձնուել աշակերտներէն ու  
աշակերտուհիներէն։

— «Ով ես, Տէր» . որ այդ Աստուածավայե-  
լու ահաւոր փառքով ինձ կ'երեւիս . ու զիս  
քեզ հալածող ու թշնամնող նկատելով կը յան-  
դիմանես . Քաւ լիցի, որ ես քեզ հակառակ ու  
թշնամի եղած լինիմ։ Ես իմ մանկութենէս ՚ի  
վեր իմ հայրենի օրէնքներն ուսումնափրելով՝  
ջերմ նախանձախնդիր եղած եմ Մովսիսական ու  
մարդարկական օրէնքներն ու պատուէրները պա-  
հելուս մասին։ Եւ ահա նոյն նախանձախնդրու-  
թեամբն է իմ ջանքն ու աշխատութիւնը, զարս  
ի գործ կը դնեմ անձնուիրաբար իմ ուսած ու

սիրած ճշմարիտ օրինաց ու կրօնից պաշտպանութեան համար ։ Իմ՝ աղգիս ուսեալ բարձր դասակարգէ եղող քահանայապետներէն, փարիսեցիներէն ու իշխաններէն քննուած, հալածուած, անարգուած ու անիծտապարտ խաչին վրայ մեռած Նազովրեցի Յիսուս անունով սուտ Մեսիան է իմ հալածած անձը, և ոչ թէ դու, որ Աստուածային փառքով ինձ կերեւիս ։ Այն Նազովրեցին է իմ հալածածը, որ իր աշակերտներէն գողցուած դիակ մընէ. և ահա շատուրէն յարուցեալ Փրկիչ մը կը քարոզուի ու կը հոչակուի ։ Ես այդ քարոզութիւնն ու հրատարակութիւնը դադրեցնելուս համար կ'աշխատիմ, որ այլ եւս չը հոչակուի ու չը տարածուի Նազովրեցիին անունն աշխարհիս մէջ ։ Եւ այս նպատակովն Երուսաղեմէն եկած եմ Դամասկոս երթալու, և քահանայապետներէս առած հրամանը՝ գործադրելու ։

— “Ես եմ Յիսուս Նազովրեցին զօր դու հալածեսո ։ Ես այն Որէնն եմ, որ Մինա լեռը Մովսէսին երեւցայ, և զիս Ճանցուցի Աստուած Աբրահամու, Աստուած Խահակայ և Աստուած Յակոբայ ։ Ես այն հոգեւոր վեմն եմ, որ Մովսէսի ժողովուրդին հետ կը շրջէի անապատի վարերուն մէջ ։ Ես եմ այն Էմմանուէլ, որ Եսայի մարդարէի ըսածին պէս կոյսէն մարմին առի, մարդոց հետ շրջեցայ. Յիսուս Նազովրեցի կոչուեցայ. մարդոց համար փրկութեան ճանբայ բացի դէպի երկինք. մարդոց ճշմարտութիւն. ազատութիւն և արդարութիւն քարոզեցի. մարդոց ամէն կրած վիշտն ու նեղութիւնը կրեցի.

մարդոց մեղաց պատիմն իմ վրաս առի, Քու կարծած օրինապահներէն հալածուեցայ. անարգուեցայ, զրապարտուեցայ, դատապարտուեցայ, անիծտապարտ խաչին վրայ մեռայ երկու չարագործ աւազակաց մէջ տեղ Մարդկութիւնն անիծտապարտութենէն ազատութուս համար անէծք եղայ խաչին վրայ. Գերեզմանը դրուելէս վերջ յարութիւն առի, բայց զիս մեռցնողները կամաւ ու գիտութեամբ ուրացան իմ յարութիւնն՝ և զիս իմ աշակերտներէս գողցուած դիակ մը համբաւեցին Հրեից մէջ. Ահա ևս այն Յիսուսն եմ, որ իմ երկայնմտութեամբ դեռ կը համբերեմ այսափի նախատուելուս ու հալածուելուս դէմ՝ Բայց դու՝ որ կուզես ճշմարտութեան կողմն ըլլալ. գնաւ երթալիք տեղդ. հոն լաւ խորհէ ու քաջ ըմբռնէ քու ուսած ու սիրած մարդարէական գրուածքներն ինչ որ սպասեալ Մեսիային կը վերաբերին, և իմ գործերն այն պատշաճներուն հետ լաւ մը բաղդատի՛, և լուսաւոր կը համարէի իմ գիտութեանն մէջ, այնչափ կոյը եմ եղեր մտօքս, որ իմ պաշտպանած ու սիրած օրէնքին դէմ հակառակն եմ գործած ։ Յիսուս Նազովրեցի, ես ինչպէս որ բաց աչք իրեղ զինչ պարտ իցէ առնել ։”

Պողոսի Անձախօսութիւնը :

— Յիսուս Նազովրեցի. ուրեմն ես որչափ որ զիս լուսաւոր կը համարէի իմ գիտութեանն մէջ, այնչափ կոյը եմ եղեր մտօքս, որ իմ պաշտպանած ու սիրած օրէնքին դէմ հակառակն եմ գործած ։ Յիսուս Նազովրեցի, ես ինչպէս որ բաց աչք իր-

բեւ կոյր՝ զքեղ կը հալածէի, նոյնպէս դուն զետ  
իբաւամբ կոյր մը դարձուցիր. որպէս զի լսւ  
վերահասու լինիմ իմ անցուցած կուրօրէն վար-  
մունքներուն. եւ զէպի ճշմարտութիւն դառ-  
նամ, ու մտօք կուրցած Հրէաներուն լրւսաւոր  
ու լրւսաւորող առաջնորդ լինիմ: Յիսուս Նա-  
զովիեցի. ես ալ այսուհետեւ քու հալածիցը չե-  
պիտի լինիմ, այլ պիտի ճանաշեմ ու շատերուն  
ճանաշնեմ այն Մեսիան զքեղ, որ իմ նախահարց  
սիրած ու պաշտած Աստուածն եղած ես ու նա-  
խագուշակուած ես իբրեւ գալիք Փրկիչ մը ընդ-  
հանուր մարդկութեան համար: Յիսուս Նազով-  
րեցի. ես այսուհետեւ զքեղ պիտի քարոզեմ  
ու հռչակեմ մարդկութեան համար մեռեալ ու  
յարուցեալ Փրկիչ մը, ամենայն անձնազոհու-  
թեամբս, Յիսուս Նազովիեցի, ասկէ վերջ զքեղ  
քարոզելուս տեղերը պիտի լինին կայսերաց ու  
թագաւորաց տուեանները, դաստաւորաց ու իշ-  
խանաց հրապարակները, Հրէից և Հեթանոսաց  
ժողովատեղինները: Յիսուս Նազովիեցի, ես այ-  
սուհետեւ զքեղ պիտի սիրեմ ու պիտի պաշտեմ  
ամենայն սրտէ և ամենայն զօրութենէ: Յիսուս  
Նազովիեցի. ես այսուհետեւ քու անձնուեր  
պաշտօնեան եմ. քու անձնազոհ ծառան եմ, քու  
սիրոյդ համար պատրաստ եմ կրել ամէն վիշտերը,  
նեղութիւնները, քանզը, ծարաւը, մերկու-  
թիւնը, զրապարասութիւնը, զրկանքը, բանան ու  
կապանքը, նախատիւնը ու անարգանքը. ծեծն  
ու շարչարանքը, հարցուածութիւնը, միայն թէ այս  
վշտակրութիւններս ասեններ դնեն իմ հետո-

լինիս, դնեն զիս զօրացնես համբերելու և տու-  
կալու. դնեն ինծի տաս յաջողութիւն զքեղ հա-  
մարձակ և անվեհեր քարոզելու իմ ամէն գոր-  
ծառնութիւններուս մէջ.

Խ Ր Ա Տ

Փրիստոս ինչ սէր ու գութ որ ցոյց տուաւ  
այս երեք օրինակներուն վրայ, նոյն սէրն ու  
գութն ունի նաեւ այն ամէն մեղաւորաց վրայ,  
որ ասոնց Ճշմարիտ զղջումն ու դարձը կ'ունենան  
իրենց սիրտերն, և հաստատ է իրենց առաջադ-  
րութիւնը բարին գործել, և չարէն խորշել: Եւ  
այս յարատեւութեան համար ալ մարդս ունե-  
նալու է սերտ հաւատք, հաստատուն յօյս և յա-  
րատեւ սէր առ Աստուած, որպէս զի Տիրոջ շը-  
նորհըն արդիւնաւոր լինի մարդուս վրայ: Քանզի  
մարդն է, որ զինք ընդունակ կ'ընէ Աստուածոյ  
շնորհացը, և մարդն է, որ զինք անպիտան կընէ  
առ այն:

ՀՀ Ազգային գրադարան



NL0343562

39234

卷之九